

Աէ պէտք էի սկըսիլ : Ասոնցմէն է նաև որ սկիզբ կ'ընեն խօսելու բոլոր այն դրբերը որ մեր հիմա ճառած խնդրոյն վրայ կը խօսին . և եթէ ձեռքդ մէկ մը ունենայիր , կը տեսնայիր որ բոլոր ծառնօթ էակները կը բաժնուին յէակս՝ որ գործարան ունին և յէակս՝ որ անոնցմէ զուրկ են , գործարանաւոր էակք և անգործարան էակք¹ : Բնութեան ուսումը այս կէտէս կը սկըսի . և կայ դարձեալ շատ բան որ գեռ քննութիւննիս չսկըսած՝ պէտք էի ըսել քեզի : Սակայն մենք շիտակ ճամբայ ելանք , առանց ուշ զնելու թէ ինչ բան ետևնիս կը թողուինք , այլ ասով հանդերձ ազատ երբեմն երբեմն ասդիս անդին խոտորելու որ մեր պարաքերը վճարենք :

Այլ ես մինչդեռ քեզի շիտակը կը խոստովանիմ , հարկ է որ ամեն բանը դուրցեմ : Գուցէ կէս ականջով ինծի մտիկ ըրած ըլլայիր , եթէ սկիզբէն սկըսած ըլլայի : Առած մը կայ որ կ'ըսէ . Ախորժակը ուշտեղով կու գայ : Այլ այս առածը քեզի խորհուրդ կու տամ որ սեղանի վրայ չըլլայ թէ ծշդիւ առնուս , ապա թէ ոչ զքեզ շատ հեռու կրնայ տանիլ : Ոչ նոյնը կ'ըսեմ սորվելու նկատմամբ , զի այս ատեն միշտ ծշմարիս է : Գիտցածդ է որ քեզի աւելին սորվելու ախորժ կու տայ : Եթէ այսօր քեզի գործարաններունն պատառը տուի որ ծամես , որ անանկ կարծր կաոր մըն է , անոր համար ըրի վասն զի դուշակեցի որ ախորժակը կը սկսի գրգոիլ : Յանցանք մըն է ըրածս :

Դառնանք արեան՝ որ գործարանները կը սնուցանէ :

¹ Երկաթի կոոր մը ամեն դին մի և նոյն է : Անոր իւրաքանչեւր մասը մի և նոյն յատկութիւնները ունի և մի նոյն բանի կը ծառայէ : Գործարան չունի , անգործարան էակ մըն է : Վարդենի մը ծաղիկներ ունի՝ որոնց չէնքը աերեններուն չէնքէն տարբեր է , և որոնք ուրիշ բանի կը ծառայեն , արմատ մը որ գետենէն հիւթերը կը ծծէ , կեզե մը՝ որոնք բնութիւնը փայտին բնութենէն տարբեր է , և ուրիշ բանի կը ծառայէ : Այս վարդենին գործարան ունի , ուրեմն է գործարանաւոր էակ մը . բոլոր բայսերը և կենդանիները գործարանաւոր էակներ են :

ԼԵԱՌՆ ՍԻՆԱ.

Արդ հովտէ հովիտ , անապատէ անապատ անցնելով կը մօտենամ Աստուծոյ լերանը . Սիւվէիզէն ելլալէս վերջը հինգերորդ իրիկունը՝ նեղուցի մը բարձրաւանդակէն՝ ուր գերեզմանոց մը կայ , վերջապէս երկու լեռներու կրճէ մը Սիւնայի լերանց գօտին կը տեսնեմ , որ մեծայաղթ պատուարի մը պէս հորիզոնին երեսը կը բարձրանայ . Արաբացիք ձեւակէլ-էր-լերուր կը կոչեն զանիկայ : Ուստի-էսրամէն հովտին մէջ կ'իջնանք ու արևմտեան մասին մէկ խոր անկիւնը կ'օթեանինք : Հոն գժուարամատոյց ժայ ուերուն մէջտեղը կռանիտ քարի մէջ փորուած բնական գեղեցիկ ազրիւր մը կայ . Նեղոսէն ասդին ամենէն մեծ ջլրային հարստութիւնն այս է :

Սինայի լեռնագօտուոյն ստորոտը , խոր ծործորի մը մէջ իջանք , և երկու բարձր լերանց մէջի նեղ կիրճը մտանք : Ժայուերու և հեղեղատներու միջէն է ճամբանիս . կարծես թէ այս սեպացեալ տեղերէն վեր հազիւ ջորիներ պիտի կարինային ելլալ . և սակայն մեր ձիերն ալ բաւական զիւրութեամբ գործը յաջողցուցին :

Ճեսարանը երթալով կը մեծնայ . ամեն զիաց կռանիտեայ վիթխարի պատեր կը ցըցուին , որոց սրածայր գագաթները կարծես թէ երկնից կամարը կանգուն կը բռնեն : Հոն է Աստուծոյ առաջին տաճարն . հոն հովիւն Մովսէս իր ժողովրդեան ազատութիւնը և յաւիտենական կրօնից մը հաստատութիւնը կը մտածէր :

Աշխարհիս այս առանձնացեալ անկեանը մէջ բաները երեսուն և հինգ զարէ 'ի վեր քիչ փոխուեր են . գահավէմներու խորը քանի մը աղբերք քիչ մը բուսարերութիւն կը պահեն . լերանց կարմիրագոյն կողերուն վրայ այծերու հօտեր սկ կէտերու պէս կ'երենան . և քանի մը հովուաց նոյնաձայն երգերը միայն այս առանձնութեանս լուութիւնը կը լուծանեն :

Միակերպ կ'երթանք, և դեռ Սինան չեմ տեսներ։ Անդադար կը հարցունեմ իմ զէտէվիխ ձէպէլ-Մուսա, Մովսիսի լեռը։ Բայց լեռը ուրիշ կատարներու ետև ծածկուած է։ Սակայն կը տեսնանք որ առջենիս կղզիացեալ այլանդակ շեղջ մը երթալսվ կը մեծնայ. աս է ձեւիշ-իւարութն, Քորեր լեռն։ Քիչ ատենէն նեղ ձորի մէջ որ Քորերայ և հիւսիսակողմն եղած ուրիշլերան մը միջոցը կ'ինայ, իբրև շրջանակի մէջ ամփոփեալ հրաշալի կանաչութիւն մը երևցաւ. ասիկայ էր վանքին պարտէզն։

Նոյն վանքին ստացուածք երկու պարտէզ ալ աջակողմը երևցան։ Աչքերս այս քաղցր տեսարանէս չէին կրնար զատուիլ. հիմա սկըսայ հասկընալ անապատին ցամաքութիւնը։

Վանքին պատին հասանք, արդարեանմուտ բերդ մը, որ և ոչ դուռ ունի։ Գետնէն 30 ոտք բարձրութեամբ պատուհանէ մը՝ մենակեացքնինծի կը հարցունեն թէ արդեօք նամակ ունիմ։ Աղէկ որ նախահոգութեամբ գահիրէի յոյն եպիսկոպոսէ մը թուղթ մ'առած էի։ Նախ և առաջ անիկայ վեր առին, ետքը կարասիքս, ետքը զիս, անուորդով մը և ճախարակով վեր քաշելով։

Ամբողջ օր մը անցաւ դեռ առանց Սինա լեռը տեսնելու. բայց մենարանին հանգիստը և լուսթիւնը վայելեցի։

Վերջապէս մայիս 24ին (1837) կանուխ կրօնաւորի մը հետ, որ ինծի առաջնորդ եղաւ, ճամբայ ելայ. երկու Պէտէվիներ ալ մեզի ընկերացան՝ մէկը պաշարներով, միւսը պղնձէ պղտի դոյլով մը, ջուր քաշելու և բերելու համար։ Ետեւէն ալ տասն կամ տասուերկու հացկատակը կու գային։ Պաշարին շատութեանը վրայ զարմացեր էի՝ բայց բոլոր այս բազմութեանն համար էր։ Այս ուղեկիցներս ինծինեն լուսթիւն էին, բայց այս է եղեր սովորութիւնը։

Վանքէն ելլալուս պէս սկըսանք դէպ ՚ի վեր ելլել։ Քիչ ատենէն Քորեր լերան կողը՝ կոշտ կերպով շինուած սանդուղ մը կը գտուի, որ ելքը չատ

կը զիւրացընէ, և առանց անոր զրեթէ անկարելի կ'ըլլար։ 500 ոտք մը ելլալով աղբիւր մը կը գտնես, անկէ ալ քիչ մը վեր Ս. Աստուածածնի մատրիկ մը, ետքը կունիտէ երկու պղտի գոներ և անկէ ալ վեր տափարակ տեղ մը, ուր զեղեցիկ նոճի մը կը բարձրանայ. հոն հոր մըն ալ կայ՝ որ պանչելի ջուր ունի։ Մեր ուղեկիցներէն մեծ մասը հոն թողուցինք։

Այս տափարակ տեղս հիւսիսային արևմունքէն կը բաժնէ Քորեր լերան գագաթը՝ հարաւային արևելեան Սինայի գագաթէն. դեռ ասոր գլուխն չիտեսնուիր։ Ճամբուն վրայ էրիայ մարդարէին նուիրուած մատրան մը կը հանդիպինք, պղտի քարայրի մը վրայ, ուր կ'ըսեն թէ Յեղաբելէն հալածուած ժամանակը բնակեցաւ մարդարէն։

Առջինէն աւելի անպիտան սանդուղ մը, եթէ սանդուղ ըսուելու արժանի է, Սինայի գագաթը կը հանէ։ Տափարակ տեղը 45 վայրկեանի մէջ ելեր էինք, մնացածն ալ կէս ժամուան մէջ ելանք։ Սինա լեռը՝ վանքէն գրեթէ 3,000 ոտք բարձր է, վանքն ալ արդէն բաւական բարձր զիրք ունի։

Երկու շէնք կայ լերան գագաթը, մատուռ մը և մզկիթ մը։ Միանձունքն շինած են այս ետքինս ալ Պէտէվիներուն խնդիրով, որոնք մեծապէս կը պատուեն զՄովսէս։ Զարմանկով կը նայէի ցնցուիներու և շատ մը ուրիշ մանր մունը բաներու վրայ՝ ինչպէս են ժժմակներ, ուլունքներ և փարաներ որ չուանով մը ձեզունէն կախուած էին. ասոնք ուխտական նուէրներ էին Պէտէվիներուն, որք շատ անդամալ այս տեղս կեն դանիներ զոհելու կու գան։

Մզկիթին տակը ստորերկեսյ խորշ մը կայ, ուր պղտի սանդուղով մը կ'իջեցուի. մատրան քով ալ ժայռի մը պատառուածք կայ, ուր տեղ կ'ըսեն որ Մովսէս ծածկուած ըլլայ՝ Աստուծոյ երևնալուն ժամանակը։

Զրամբարի մը և ուրիշ շէնքերու մնացորդներ կը տեսնուին. վասնզի վանքը հոս սկըսեր էին շինել, բայց հոն ելլելու,

մանաւանդ կենաց հարկաւոր բաները վեր հանելու գժուարութիւնը դազրեցուց : Ամենայն ինչ վարդագոյն կռանիտ քարով շինուած է, որ լերան միջին կողերէն կ'ելլայ, և այնչափ կարծր չէ ինչպէս լերան գագաթանը, որուն աւազիկներն աւելի մանր են և գոյնն ալ դեղին է : Պատերն ու ժայռերն ամեն լեզուով արձանագրութեամբ լի են :

Քիչ մը հեռուն՝ գէպ 'ի արևմուտք՝ սակաւ խորութեամբ կրճի մը մէջ ջրամբար մը կայ . հիւսիսային կողմն ալ ընդարձակ գահավէժներ կը բացուին :

Սինա լեռն խումբ մը բարձրաբերձ լերանց մէջտեղը կ'իյնայ . նոյն լերանց դանդուածէն կը ցըցուի փորեր լեռն ալ, որ աւելի նուազ բարձր է : Անկից քիչ մը բարձր է հարաւային արևելեան կողմը . Ս. կատարինէ լեռն : Արևմտեան դին Ցէֆարկէն լեռը կը տեսնուի, և հեռուէն հարաւային արևելեան դին Մատուց լեռը :

Միայն տեսնելու համար որչափ ժամանակ որ պէտք էր՝ այնչափ կեցայ հոն յուսալով որ նորէն առանձին կը դառնամ : Մերոնք ամենն ալ նոճին տափարակը մեզի կը սպասէին : Անկից դժուար անցքէ մը ինջանք նեղ ձորին մէջ, որ Սինա լեռը Ս. կատարինէէն կը զատէ : Հոն տուն մը կայ՝ որ վանքինն է, և Քառասուն վկայից (Տէյր-Էլ-Էրպային) վանք կը կոչուի : Գեղեցիկ պարտէզ մըն ալ կայ պտղատու ծառերով, նոճիներով և մեծամեծ կաղամախներով : Քիչ մը ժամանակ այս հովերով շարժած գեղեցիկ ծառերուն շուքին տակ զուարճութեամբ նստայ : Շատ հեղ կ'ըսուի թէ առանձնակեացք նիւթական օգուտ մը չունին . սակայն ահաւասիկ անոնք են՝ որ այս կռանիտս ալ ծաղկեցուցեր և անպտղաբերութեամբ և մահուամբ դատապարտուած անապատին կեանք տուեր են :

Այս հրաշալի տեղս քիչ մը հանդիսատ առինք . պարզունակ նախաճաշիկէ մը վերջը կրօնաւորը զիս պատուելու համար՝ Պէտէվիներուն շիշ մը օղի պարպեց : Պէտէվիները, թէ և մահմեստական

են՝ սակայն կուրանէն շատ չեն հասկընար, որովհետև իրենց կարդացող և մեկնող ալ չկայ . զեռ մէկն ալ շտեսաց որ աղօթքը ըներ : Ոգիաւոր ըմպելիքներու դալով խիստ քիչ մահմետականք խիղճ կ'ընէին խմելու . սակայն նոյնպէս չէ խոզի միսը, որուն համար ընդհանրապէս ամենքն ալ մեծ խորշումն կը ցուցընեն :

Զորին միջէն գէպ 'ի հիւսիսային արևմուտքը յառաջ երթալով, 15 ոտք բարձրութեամբ կղզիացեալ ժայռ մը կը տեսնուի, որուն վրայ տասը հատի չափծակեր կան իրարու վրայ : Ըստ աւանդութեամբ այս ժայռն է ուր Մովսէս ջուր բղիսեցուց հսրայելացւոց ծարաւը յագեցնելու համար : Քիչ մ'աւելի հեռուն պղտի պարտէզ մը կայ, այն ալ վանքին է : Զորէն ելլալուն պէս ձախակողմը ուրիշ տեղ մըն ալ կայ բաւական ընդարձակ պարտիզով՝ որ նոյնպէս վանքին է, և այն լերան անուամբ՝ որուն ստորոտը կ'ինկնայ՝ ինքն ալ դուպահի վանք կը կոչուի : Ասոր մօտ քարէ շատ մը պղտի տնակներ կան, որոնց մէջ Պէտէվիք գնած ցորեննին կը պահեն :

Քորեր լերան հիւսիսային արեմտեան կողմը կայ ուրիշ կալուածք մըն ալ վանքին պարտիզով զոր կ'անուանեն Առնուրադանի վանք : Անոր մօտ զոդուած ժայռ մը կայ գետինը, ուր կը կարծեն որ ոսկիէ հորթը ձուլուած ըլլայ . քիչ մըն ալ հեռուն, վանքին ձորին մուտքը՝ աթոռի ձևով ժայռ մը կայ . կ'ըսեն թէ երբոր Մովսէս լեռնէն վար կ'իջնար՝ բարկացած հոն կեցաւ, երբոր իսրայելացւոց ոսկիէ հորթը պաշտելը տեսաւ :

Քորերի հիւսիսային կողմն ընդարձակ հովիտ մը կը տարածուի, ուսկից որ ես եկեր էի : Աւանդութիւնը կը հաստատէ թէ հոս էր իսրայելացւոց բանակը՝ երբոր Աստուծոյ պատուիրաններն արուեցան : Սակայն ըստ Աստուծածաշունչ Գրոց բացատրութեան՝ պէտք էր որ մողովուրդը Սինայի դագաթը տեսնէր . իսկ հոս անոր տեսպը կը խափանէ բորեր :

Երկրորդ օրը մինակ գացի , իմացը-նելով որ միտք ունէի գիշերը լերան վրայ անցունելու : Նախ Միռեհա լեռը ելայ , որ ցածկեկ է , և հարաւային արևելքէն վանքին ձորը կը գոցէ . հոսկէ Սինայի մթնագոյն և սուր գագաթը կը տես-նուի :

Ահա անգամ մըն ալ Սինայի գագա-թին վրան եմ . բայց այս անգամ մինակ եմ . հետո հաց ու ջուր բերած , կ'ուզեմ հոս ճգնաւոր ըլլալ տամնուհինդ ժա-մուան համար :

Վեց օր Ս . կատարինէի վանքը կե-ցայ , քաղցր հիւրընկալութեան հա-ճոքով : Մեծաւորն հայրենական բարե-կամութեան ամենայն կերպերով կը հո-գար զիս : Այս պատուելի անձս ինծի տեղեկացուց որ զեռ մանանայ կ'իջնար անապատին մէջ՝ բայց միայն ամառը : Առջի տարիէն պահած էր անկից , որ շատ կարծր էր , բայց արեգական դնելով կա-կըցաւ , և կրցայ ճաշակել : Դեղնագոյն նիւթ մըն է , գրեթէ մեղրի համ' և տեսք ունի . բայց հատալից բան մըն ալ ունի՝ որ քիչ մը կը դժուարացընէ ուտելը , սա-կայն ուրիշ կողմանէ շատ աղէկ սնունդ կու տայ . Արաբներն զեռ նոյնպէս մա-նանայ կ'անուանեն : Տեսակ մը վայրենի նոճի ծառի մը վրայէն կը ժողվեն , զոր և Արաբացիք դարֆա կ'անուանեն :

ԳՈՐԴԱՄՊԵՐ¹

ՊՐԱՀՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ

Պրահման ճանապարհորդ գլքոյկն գաղլիոյ Ակադեմիայէն պսակուեր է , և կառավարութիւնը հաւաներ է որ դպրո-ցաց մէջ բաշխուի : Այս գիրքս է Համո-ուոտորիւն ազգաց իմաստորքեանը : Հեղինակը ուզեր է ժողովրդական և օդ-տակար գործ մը երկասիրել , և իր նպա-տակին հասեր է : Այն ընթերցողքն՝ ո-րոնց համար դրած է՝ հաճութեամբ և օգտառելով պիտի ընթեռնուն . և անսնց

ալ որ զարմանալի նոր ինչ մը պիտի չերևայ , կրնան կազմել զայս ալ Հընդ-կային հիւղոյն վայելուշ առածներուն և պարզամիտն Հոկարտոսի անժխտելի պատուէրներուն հետ :

(Հանդէս Երկուց աշխարհաց) :

Գանգէսի օժանդակ պղտի դետակի մը եզերք կը բնակէր Պրահման մը . ո-րուն կեանքը այնպէս քաղցրութեամբ կ'անցնէր , որ ինքն իսկ սովորութիւնը ըրեր էր նմանցընելու զանիկայ այն հե-ղագնաց ջրոյն՝ որուն վրայ երբեմն պշու-ցեալ կը նայէր ամբողջ ժամեր : « Ի՞նչ կրնայ փափաքիլ մարդ մը , կ'ըսէր Նա-րա-Մունի , երբ ունենայ խրճիթ մը հովանաւորեալ արմաւենեզք , մաքուր ջուր մը՝ իրեն մկրտութեանցը համար , պտուղներ՝ իր սննդեանը համար , և կա-րենայ հանգստեամբ մուածել վետային իմաստուն խօպերուն վրայ , և իրիկունն ալ Սարմայի հին առակները կարդարվ զրօննուլ : — Գետեզերքի մը վրայ նստած մուածելէն աւելի ինչ լաւագոյն բան կայ , ըսաւ իրեն օր մը իր դրացի ծեր Պրահ-ման մը . գիրքերուն տուածէն աւելի հաստատուն ուսմունք մը կայ , և է այն՝ որ կը պատճառի ընկերութենէ բովան-դակ մարդկութեան : Ամեն մարդիկ ի-րարու եղբայր են , ինչպէս որ շատ ան-դամ ձեզի ըսեր եմ , և ունին հասարա-կաց համար՝ իմաստութեան անսպա-ռելի հաւաքում մը , զոր դարք դարուց կ'աւանդեն , և զոր մարդիկ պէտք է ան-դագար ըսեն մարդկանց : Զկայ երկիր մը , որ զրկուած ըլլայ այս աստուածային իմաստութեան աստուածային ճառա-գայթներէն . և անոնց մաքուր ծուծը հաւաքել կրցողը՝ թէ և ամենէն կոշտ բարիա մ'ըլլայ , պիտի զգայ անով իր սրտին մաքրուիլը , քաղցր և սիրալիր ազգեցութեամբք լցուելով . ինչպէս որ արել հազար տեսակ անծանօթ անու-շահոտութիւններ կը հանէ՝ երբոր թա-փանցելու ըլլայ մեր անտառաց մթին խորութեանց մէջ : Նարա-Մունի , իմաս-տունին մտածութիւննը աղէկ է . անփա-ռասէր մարդուն հանգիստը խաղալ

1 Voyage dans la presqu'île du Sinaï.